

ՓԵՏՐՈՒԱՐ 15Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԹԸ

Փետ 15ի իրիկունը էնժէնիէօր Սիվիլի սրահին մէջ տեղի ունեցաւ «Հայկական արուեստի երեկոյթը», որուն իրենց հովանաւորութիւնը շնորհած էին ֆրանսական Ակադեմիոյ անդամ եւ Քոլէժ տր Պրանսի անօրէն Կասթոն Փարիս (որուն անակնկալ մահը կ'ողբայ այս վայրկեանիս մտաւորական աշխարհը), Վենսան տ'Էնտի եւ Պուրկօ Տիւքիւտի մեծանուն երաժիշտները եւ ծանօթ հայագէտ Սեյէ Կեց հարիւր հոգիի մօտ բազմութիւն մը, մեծ մասամբ ֆրանսացիներէ կազմուած, խոնուած էր Ռիւ Պլանշի շքեղ սրահը, եւ երեկոյթը անցաւ մէկ ժայռէն միւսը ամենաջերմ ոպեւորութեամբ:

Հանդիսականներուն մէջ կը գտնուէին բազմաթիւ գրական, դեղարուեստական եւ գիտական անձնաւորութիւններ, Փասթէօրեան Հաստատութեան զիտուններէն՝ Տր. Նիքոլ, Տր. Պորէլ, Տր. Մենիլ, Տր. Մորաքս, Վալէրի-Րատօ գրագէտը եւ իր կիներ (ղուստր անմահ Փասթէօրի), Փիէր Քիշեար, մեծանուն պարսկագէտ փրոֆ. Հիւար, եւն, եւն:

Պ. Զօպանեան կարգաց ուսումնասիրութիւն մը «հայ աշուղներու բանաստեղծութեան» վրայ: Նախ բացատրեց քանի մը տարիէ ի վեր եւրոպարնակ Հայերու կողմէ կազմակերպուած հայ արուեստի երեկոյթներուն նպատակը: Եւրոպացի հայասէրները մեծ մասամբ, ըսաւ, հայ ժողովուրդը իր գեղարուեստի մասին կը ճանչնան միայն եւ արդարատական համակրութիւն մը ցոյց կուտան անոր, եւ զիտեմ Հայեր որոնք կը տառապին այդ զուտ մարգասիրական հետաքրքրութենէն որ ցոյց կը արուի իրենց եւ որոնք կը մտածեն թէ հայ ցեղը արժանի պիտի ըլլար ջնջուելու՝ եթէ իր գեղարուեստի մասին ուրիշ ո եւ է բան չունենար զինքը շահեկան կացուցանող այդ Հայերը համոզուած են թէ իրենց ժողովուրդը ըստորնացուցիչ գթութենէ մը աւելիին արժանի է համոզուած են թէ իրենց դատը ուրիշ գոյնով մը պիտի նկատուի եւրոպացուց կողմէ, իր կարեւորութիւնն ու նշանակութիւնը համամարդկային տեսակետով՝ աւելի յստակօրէն պիտի ըմբռնուի, եթէ քաղաքակրթ շախարհը ծանօթանայ հայ ցեղին պատմական դերին ու մտաւոր գործունէութեանը: Ատոր համար է այդ Հայերը Փարիզի մէջ, ինչպէս եւ Եւրոպայի

ուրիշ մայրաքաղաքներուն մէջ, քանի մը տարիներէ ի վեր ձեռնարկած են հայկական քաղաքակրթութեան մը գոյութիւնը ապացուցանել հայ արուեստի երեկոյթներով, հայ գրականութիւնն ու պատմութիւնը ծանօթացնող գրքերով ու բանաստեղծութիւններով:

Հայ արուեստին, հայ գեղեցկագիտութեան յատկանշական դերն ի վեր հանելէ յետոյ, պ. Զօպանեան անցաւ խօսելու հայ գրականութեան մասին, ու մասնաւորապէս հայ աշուղներու բանաստեղծութեան վրայ:

«Հայ գրականութենէն ուրիշ բան չեն ճանչնար Եւրոպայի մէջ, եւ այն ալ արեւելագէտներու սահմանափակ շրջանի մը մէջ, բայց եթէ դասական հայերէնով գրուած քանի մը պատմական ու աստուածաբանական հին գրքեր, եւ կը կարծեն թէ հայ գրականութիւնը չոր ու միօրինակ գրականութիւն մըն է, ամբողջովին բազկացած ժամանակագրական եւ կրօնական գործերէ, ո եւ է բանաստեղծութենէ ու ինքնատպութենէ զուրկ եւրոպացի արեւելագէտներու աշխարհին մէջ այս կարծիքը կազմուած է անոր համար որ Եւրոպայի մէջ դասական հայերէնն ու այդ լեզուով գոյութիւն ունեցող գրականութիւնն է որ կը ճանչնան ու կ'ուսումնասիրեն ընդհանրապէս, եւ այդ գրականութիւնը, ինչպէս եւ բիւզանդական ու ասորական գրականութիւնները, ամէն բանէ առաջ պատմական ու կրօնական է, — թէեւ այդ դասական գրականութեան համար անարդար է ըսել թէ զուրկ է բանաստեղծութենէ եւ ինքնատպութենէ: հայ պատմագիրներէն ոմանք ճշմարիտ քերթողներ են, ինչպէս Նիլիշ որուն «Վարդանանց պատմութիւն»ը տեսակ մը միւստիքական զից ցազներգութիւն է, կամ Լաստիվերտացի, որուն «Քրօնիկ»ին լայն ողբին մէջ Նրեմիայի շունչը կը վերապրի: Գրիգոր Նարեկացիի աղօթքները ամենէն բարձր հրաշակերտներէն մին են զոր քրիստոնէական բանաստեղծութիւնն արտադրած ըլլայ աշխարհի մէջ: Ծնորհալիի շարականներէն ոմանց մէջ հրեշտակային շեշտեր կը հնչեն: Լամբրոնացիի քարոզները Ոսկեբերանի գեղեցկագոյն քարոզներուն կը հաւասարին: Բայց բուն անարդարութիւնը կը կայանայ կարծելու մէջ թէ հայ դասական գրականութիւնը Հայոց բովանդակ գրականութիւնն է: այդ քրիստոնէական գրականութենէն առաջ, Հայերը ունեցած են հեթանոսական բանաստեղծութիւն մը, որմէ

քունէ մը սակաւաթիւ հասուածներ կը մնան զժրագղարար, եւ որ զիւցազնական ու համառուածեան ներշնչմամբ մը համակ կը թըրթըրար Իսկ այսօր, գրեթէ զարէ մը ի վեր, Հայերը ունին ամբողջ նոր գրականութիւն մը արդի հայերէնով, գրականութիւն մը որ, հիմնուած ըլլալով կրօնական կազմանքներէ ազատ ու գրեթէ բոլորն ալ եւրոպական համալսարաններու մէջ ուսում ստացած գրագէտներու ձեռքով, բացարձակապէս տզատ է ողբով եւ բազմազան՝ ձեռով, եւ կը ցոլացնէ իր մէջ եւրոպական գրականութեան զլրատոր բարոյական ու գեղեցկադիտական ձգտումները, իր խորքին մէջ պահպանելով հանդերձ զուտ հայկական գրոշմ մը: ... Վերջապէս, այս դասական ու նոր գրականութիւններէն զուրս, ամբողջ գրականութիւն մըն ալ կայ՝ «միջին» հայերէնով, որ ժի՛ղարէն իսկ սկսած է ծաղկիլ եւ շարունակած է զարգանալ, դասական գրականութեան հետ զուգահեռաբար, յետոյ՝ հետզհետէ տարածուելով ու արեւմտեան դասնալով՝ իկած յանդած է արդի գրականոյթեան որուն ծնուցիչ սասարներէն մին է կազմած, այն է աշուղներու գրականութիւնը, որ աշխարհային զգացմանց ազատ երգը լսելի է ըրած՝ մինչ եկեղեցական մատենագիրները գրականութիւնը զուտ կրօնական սահմանի մէջ կը պահէին. այգ աշուղներու գրականութիւնը հայ մտքին ամենէն ինքնատիպ, ամենէն կենդանի ու զեղեցիկ արտայրութիւնն է՝ գրական ոլորտին մէջ...»

Պ. Զօպանեան ընդլայնեց այս տեսութիւնը, յետոյ կարգաց կտորներ նահապետ Քուչակէն ու ժողովրդական անանուն բանաստեղծութիւններէ:

Պ. Ռուսօ արտասանեց վեց ժողովրդական բանաստեղծութիւններ, — Երոյ Երգեր: Տիկին Սըկոն-Վէպեր արտասանեց Պէշիկթաշ-թաշիկանի «Իւցազունք Հայոց» քերթուածը («Ժամ էր պարտոյ խաղաղական եւ յանկուցիչ...») հայ քերթութեան այգ նմուշներն սքանչաջ Բանբուսն ծափերով ընդունուեցան:

Պ. Պարի կարգաց հմտալից բանաստեղծութիւն մը Հայոց երաժշտութեան մասին, ցոյց տալէ յետոյ այն չափը որով Հայոց կրօնական երաժշտութիւնը ազդուած էր բիւզանդական երաժշտութեանէն՝ պահելով հանդերձ ինքնազրոշմ նկարագիր մը, բացատրեց այդ հին երաժշ-

տութեան հիմնական տարրերու թիւնները եւրոպական արդի երաժշտութենէն, խոսեցաւ հայկական ձայնագրութեան վրայ, յիշեց Պապա Համբարձումի ձեռքով այգ ձայնագրութեան վերակողմութիւնը, Յետոյ՝ «Աէն Ժերվէի երգիչներ»էն խումբ մը երգեց եկեղեցական քանի մը երգեր, զոր ձայնագրած էր պ. Յակոբեան, նախկին զպրապետ Բաաբքէօյի եկեղեցոյն, եւ Պապա Համբարձումի զպրոցին հետեւող. երգուած կտորներն էին «Յիշեսցուք ի գիշերի դանունք տէր»ը, «Առաւօտ լուսոյն», «Խորհուրդ մեծ»ը, «Լոյս արարիչ լուսոյն», «Տարածեալ»ը, «Փոփեա Նրուսաղէմ»ը: «Սուրբ Աստուած»ը, «Տէր Ողորմեան», «Քրիստոս պատարագեալ»ը, այս կտորներուն՝ բաները ֆրանսերէնի թարգմանուած էին պ. պ. Սպրիի եւ Զօպանեանի ձեռքով: Այդ կտորներէն ոմանք, փոքր տետրակի մը մէջ տպուած, ծախուեցան երեկոյթին մէջ, յայտագրին հետ, ի նպատակ որբանամ գործին: Պ. Յակոբեան երգեց իբր մաներդ «Ով զարմանալին»:

Յետոյ՝ «Աէն-Ժերվէի երգիչները» երգեցին հայկական ժողովրդական երգեր զոր կովկասի գիւղերուն մէջ վերջերս ի գիր առած է պ. Գ. Պոյաճեան, ուստայ համակրելի երիտասարդ երգիչ մը՝ իր արուեստին մէջ կատարելագործուելու համար Փարիզ եկած: Երգուած կտորներն էին «Հապրպան» պարերգը (խումբերգ), «Ճան կիւլիւմ» (պ. Պոյաճեան), «Գնաց աշուն եկաւ գարուն» (Պր. Մարթ Լըկրան, պ. Պոյաճեան եւ խումբը), «Ահա եկաւ բարի գարուն» (Պր. Մարթ Լըկրան), «Թող բիւրուշ չերգէ Աշոյ գաշտերուս» (պ. Պոյաճեան), Բերդիցը զուրս ելայ» (պ. Պոյաճեան):

Իր բանաստեղծեան մէջ պ. Սպրի քանի մը բառով յիշեց իր ուղեւորութիւնը արեւելեան Հայաստանի մէջ, իր տպաւորութիւնները էջմիածնէն ու Անիի վահագուք աւերակներէն. այդ միջոցին Անիի ճարտարապետական նշխարներուն պատկերները ցոյց տրուեցան մոզական լապտերի միջոցով, ու Օր. Մարթ Լըկրան երգեց «Անի քաղաք նստեր կուլայ», ամենախորին յուշում յառաջ բերելով: Ժողովրդական երգերու խօսքերը ֆրանսերէնի թարգմանուած էին պ. Զօպանեանի ձեռքով:

Պ. Պոյաճեան պիտի հրատարակէ ի մօտոյ իր հաւաքած ժողովրդական երգերը:

Երեկոյթին հասոյթը եղած է 1767 Քր. 10 ս.

ծախքերը հաշուելով՝ զուտ շահ մնացած է 891 Քր. 5 ս Վճառմապուհ քահանան վերջերս ստացած ըլլալով նամակ մը Շապին-Քարահիսարի պարոնին հոգարարութենէն որ օգնութիւն կը հայցէր այդ քաղաքին որք ու ազքատ տղոց համար. կազմակերպիչ մասնախումբը՝ ընդունելով Վճառմապուհ քահանային առաջարկութիւնը՝ որոշեց այդ գումարը զԵրկել Շապին-Քարահիսարի որք ու ազքատ տղոց, ու գումարը զրկուեցաւ իսկոյն՝ Վճառմապուհ քահանային ձեռքով՝ որոշուած տեղը:

Վճառմապուհ քահանան եւ այն քանի մը փարիզարնակ վաճառականներն ու տիկիներն բոլոր անդամակցելով կազմակերպիչ մասնախումբին, ամենամեծ անձնութիւններու աջակցեցան երեկոյթին նւթական յաջողութեանը, արժանի են գովեստի եւ շնորհակալութեան:

Փարիզեան քանի մը թերթեր համակրական տողերով յիշատակած էին այս երեկոյթը «Լ'Էօրփէէն» կը գրէր իր փետ. 21 թիւին մէջ.

«Անցեալ կիրակի Արեւելքի կեղեքեալներուն ի նպաստ Շախօ տ'Օի թատրոնին մէջ կատարուած մեծաշուք ցոյցին աւարտուէն քիչ յետոյ, ուրիշ հաւաքում մը, աւելի մտերմական, տեղի ունեցաւ Ռիւ Պլանշի Էնթէնիօր-Սիվիլի սրահին մէջ և Հայ արուեստի երեկոյթ մըն էր ի նպաստ Հայաստանի որբերուն, որ մեզի առիթ տուաւ ծափահարել երաժշտութիւնն ու գրականութիւնը այդ երկրին զոր Եւրոպայի մէջ իր դժբաղդութիւններով միայն կը ճանչնան:

«Պ. Արշակ Զօպանեան, տնօրէն «Անահիտ» հանդէսին, շատ ծափահարուած բանախօսութիւն մը կարդաց հայ աշուղներուն վրայ, որոնց քերթուածներէն մէկ քանին՝ շատ գեղեցիկ իրենց արեւելեան հեշտականութեան մէջ՝ Տիկին Սըկոն-Վէպերի եւ պ. Ռամօի կողմէ արտասանուեցան: Բայց երեկոյթին ամենէն շահեկան մասը թերեւս կը կայանար հայ եկեղեցական ու ժողովրդական երգերուն մէջ զոր երգեցին Սէն Ժերմէնի երգիչները եւ զոր մեկնաբանեց քանի մը խօսքով պ. Փիէր Օպրի: Ներկաները մեծ ուշադրութեամբ ունկնդրեցին այդ մեղամաղձիկ ու գողտր մեղտրները, մերթ քերչ մը միօրինակ, բայց շատ բանաստեղծական թարմութեամբ մը տողորուն:»

ՀԱՅԱՍՏՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՒՐՈՊԱՅԻ ՄԷՋ  
ԵՒ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹԻՒՆԸ

Մեզի համար անհունապէս հաճելի է նկատել որ հայասիրական շարժումը Եւրոպայի մէջ կը սկսի առնել այն ձևը որուն մէջ զայն միշտ ուղած ենք մտած տեսնել եւ որուն մէջ զայն մտցնելու ջանադիր եղած ենք առաջին օրէն. այսինքն թէ, մեր Եւրոպայի բարեկամները կը սկսին նշմարել որ հայ ազգը միմիայն ջարդուած, հալածուած, դժբաղդ ըլլալուն համար չէ որ շահեկան է, այլ թէ ամէն բանէ առաջ այն շահեկան է որովհետեւ քաղաքակրթական ուժ մը կը ներկայացնէ. ուրախ ենք տեսնելով որ Եւրոպայի հայ ուսանողութիւնը շատ փայլուն եւ շատ արդիւնաւոր դործունէութեան մը ձեռնարկած է այս ուղղութեամբ երկու տարիէ ի վեր, եւ մեծապէս կը նպաստէ Եւրոպայի հայասիրական շարժման այս նոր փուլին տարածման Անցեալ տարի, Փարիզի մէջ զի ունեցած հայկական արուեստի երեկոյթէն քանի մը շաբաթ յետոյ, նոյն ծրագրով երեկոյթ մը տեղի կ'ունենար Պերլինի մէջ, կազմակերպուած՝ հայ ուսանողական միութեան ձեռքով, եւ որուն մէջ գերմանացի մեծանուն անձնաւորութիւններ, Տր. Հարնաք, Տր. Ռորպախ եւ Տր. Լեփսիուս կը խօսէին Հայոց եկեղեցւոյն, արդի կեանքին ու դրականութեան վերայ. յետոյ կ'արտասանուէին հայկական քերթուածներ ու կ'երգուէին հայկական երգեր: Այս տարի, Պերլինի մէջ դարձեալ տեղի ունեցած է նմանօրինակ երեկոյթ մը, կազմակերպուած՝ հայ ուսանողներու ձեռքով, եւ որուն մէջ հուշակաւոր տանիմարքացի քննադատ Գէորգ Պրանաէս հմտալից եւ յուզիչ բանախօսութիւն մ'արտասաներ է հայկական խնդրոյն վրայ. Հայաստանի մէջ կատարուած վայրագութիւնները կորովի շեշտերով պատկերացնելէ յետոյ, բանախօսը ուրուագծեր է հայ ցեղին կատարած քաղաքակրթական դարաւոր գերին պատմութիւնը եւ յայտարարեր է թէ այդ ցեղը արժանի է ոչ թէ միայն ցաւակցութեան այլ եւ յարգանքի. Հայ ուսանողները մտադիր են դերմանական ուրիշ քաղաքներու մէջ ալ նմանօրինակ երեկոյթներ սարքել և վերջապէս, Տր. Բ. Սալաթեան, ձեռներէց եւ ուշիմ երիտասարդ հայ դործիչ մը, որ քանի մը տարիէ ի վեր գնահատելի ծառայութիւններ կը մատուցանէ հայ դատին եւ հայ բանասիրութեան, կը ծանուցանէ թէ գերմանացի նշանաւոր անձնաւորութեանց աջակ-